

## ՍՈՓԻԱ

(Եար.)

Կինս այս անակնկալ բարբառը լսած ատենէ, զգիտենք ինչու, քիչ մը այլայլնցաւ բայց զլիարկինեւ առաջարկութեանն հանգանանքն իբրեւ թէ իր առարկանութեաննելով, երեսներուն վրայ զուարթութիւն եւ շրմանը վրայ մայիս մը ծաւալելով, « Աս օրիբրդ չեմ պարո՞ն, ըսաւ, բայց զուք կիկերո՞ն էք արդեօք: » Այս բառերէն միք դրածին անվըրձէպ յաջողութիւնը բերկութեամբ տանալով, — Անշոշա, տիկին, ըսի, այդ բառը ձեր հոս իմացած նշանակութեամբ գրել ուղէք նէ, երկաթագրով չեք սկսիր: Այս պատասխանն իբրև այնչափ զուարթութիւն տուաւ, « Պրյամինային զօրութենէ բարձրաձայն ծիծաղ մը արձակելով, — Անշոշա, անշոշա, ըսաւ բայց էք արդեօք: » Այս նշանակութեամբ յանձն կասնեմ, ըսի: « Յանձննականեմ » բառնը նայեցայ որ գինքը կոթափից տնէն կոր, ուստի ատեն չի տալով, — Վասնզի, կրկնեցի, իմ խղճիւս թեպէտ կցինսի անունն անդամ պիտակաբար վրաս կրելու արդիւնք մը չունիմ, բայց թէ ձեզի եւ թէ որովայնին ծառայելու համար՝ իս Դեմութիւնս ալ անուանէք նէ, անուանը մնանութիւնն չեմ խորչիր:

Իմ քաղցիս ակնարկութիւնն իր արթնութիւնը նորէն խարելով, կարծածք համարեցաւ, եւ ընկերին դասնալով մէմնչ կիրթ եւ յզիմալ ոն կը զործածէ կոր ըսաւ, եւ խուցը վերտանին թնծի ու ղղելով, — Արդեօք այս երկիր կիկերուներն ամենն ալ հայերէն զիտենն ըստաւ, Այս հարցմունքն իս գտուարենն փորձութեան մէջ զրայ, վասն զի, չէ ըսէին նէ, զուն ինչու զիտացեր ես պիտի ըսէր, այս ըսէին նէ, սուսու կարելի է այն որք կը բանալու, եւ մէկմալ իրար շտեռնալու ծանր պատճառ կը լլար! Ուստի այն ննջութեան մէջ ննջոսի բոյոր կոկորդիքուներուն հոգիներն օգնութեան կանչելով, անորոշ պատասխան մը զայայ, եւ — Տրկին, ըսի, լեզուաց բաժանումը կիկերուներու համար գեն կը շարունակէ կոր, բայց գիտէք որ, « Սահման քաջաց զէնք իրենացն »

Այս վերջին բառերս լսած ատենն իր սեւ եւ պատուական աչուըները բոյոր մեծութեամբ վրաս բահաւով, — Ա՛ն Կիկերոն, ըսաւ, դուք մեր նախնեաց լեզուին ալ ծանօթացած էք, « Պիտոյից » կարդացե՞ր էք: — Այս ըսի: — Նոր լեզուին համար տարակոյս լունկիմ որու ըսաւ իմաստուուդ պէս ալ կրնաք գրել: բայց կին լեզուն ալ կը զրէ՞ք: — Փոքր իշատու, ըսի, — Եսա ի փոքրէ, բնչ եւ իցէ զրածնիդ ինծի կը ցուցընչէք: — Թէ որ Փարթի անցունելիք տեսնելու բոլոր իս ձեր ծառայութիւնը մէջ պահելու խօսք կուտաք նէ, ըսի, միւսանգամ տեսութեան ատեննիս զրած մը կը բերեմ: — Կը հսուանամ, ըսաւ, — Ի՞նչու՞մ, ըսի: — Սըլով ըսաւ, իր ժամացոյցին ոսիի շղթան մատաներուն մէջ բոնած ինծի ցուցընելով, որ այսօր կուրծք կը կրմէ: — Գրածս ատոր չարծեր, ըսի: — Ան ատենն զուք ալ ասիկայ փոխարինութիւնն համարելու իրաւունքն էր Վրեպիքի, յիշանակ կը համարիք:

Ըսկերն որ մինչեւ այս վայրկեանը լուս կցած ծիծած երեսով մեր զուցասարութիւնը մակի կը լինէր, միայն այս անգամին բերան բանալով, — Կիկերոն, ըսաւ ինծի, ուր կոխէ, մի թուշնար ատանկ, ժամացոյցն ալ տալուն քեզ կմակուընէ կապահովեմ. թէ որ րան գործ չունիս, եւ հայերէն խօս ելովդ հանդերձ արամարտնութիւն ալ զիմես նէ, անտարակոյս եղիք որ ինքզինքն ալ վրայ կուտայ, եւ անուանդ սկզբանասն, ուզիս չոզիս, երկաթաղիքիք կը փոխէ: — Կը սըրվիմ ըսի: — Ազ ալ բաւական է ձեռքին չտաղաւուց ըստաւ, մատուելով տիկնոցն երես նայեցան, ան ալ իմ հայեցուածն իրեր. թէ հարցմունք համարելով, — Անանկ է, զլուուց ճարը տես, ըսաւ ծիծաղելով: Ուրեմն երթանք նախ ճաշակենք որ, ըսի, ետքն ալ փախչելու կարողութիւն ունենամ: — Ու՞ր պիտի փախչիս: — Անտարակոյս ձեր նստած պանդին, ըսի, եւ խնդալով իջանք վար: վիրենք տարիք հանդիսարանին մօտ խսնատուն մը, եւ կիրակուր պասպահեցի, իրենք սեղան նստելու ատենն ես քիչ մը հեռանալով պատուանին մօտ երթալու երես բռնեցի: Տիկինն այս շարժմունք չտեսա, բայց ծոլակ անհալով — Սոփիա ըսաւ, կիկերոնդ արդէն համբար կելայս կոր: Այս ազգաբարութեանը վրա Սոփիա իմ հեռաւորութիւնս ինք ալ նշմարե-

լով հտ կանչից, — ինչու մեզմէ կը հեռանաս կոր, ըսաւ, — Վասն զի, պաշտօնիս նայելով, ասանի կը վայէ, ըսի : — Ուրեմն, ըսաւ, մինչեւ սեղանին ելլանիս պաշտօնիդ ձեզմէ կը հանեմ, սեղանին վրայ ալ ճանապարհորդութիւն ընելիք չունինք որ պաշտօնիդ պահէք :

Կերակուրին վրայ Սոփիա ատեն մը ժամանութեամբ լուռ կենալէն հետեւ, յանկարծ զլուխը վեր առաւ, եւ ինձի գառնալով : — Պարո՞ն, ըսաւ, անուննիդ կրնամ՝ ճարցունել, ուռք արդէն մեր անունները բերներուս լսեցիք : — Ենք անունները լսեին, բայց թէ որ ըսած յանդութիւն չէք համարի նէ, անձ մը տարակուսելով հաւատացի : Սոփիա տիչ մը թոթուեցաւ աս խօսքին վրայ, եւ անձ մը այլալերով, — ինչո՞ւ, ըսաւ : — Վասն զի ըսի, Սոփիան, կուզէք նէ անցնինք, բայց ծուլակ անունը մեր Հայկ նաւագետի օրերէն ի վեր մինչեւ յայսօր դրեթէ երկրորդ անգամ է որ կը լսեմ : — Պարո՞ն, ըսաւ Սոփիա մեզմ հառաջանօք, մեր խորին հայրաբառութեանը վրայ հետաքննէք առաւել քան զառաւիկ կզայլիք և ձեռի կը վասահարուսնեմ որ իւ աղնուամբաւ ամուսինս այս քաղցրը զզացան հաղողք է Բայց ըսէք ինձի անկեցծարար, Դերմանացի՞ էք : — Սատրած ջըն : — Բատարացի՞ : — Ոչ անկէ աւելի : — Գերմանիա կամ Խալիլա բնակած՞ էք : — Ամենեւէն : — Դաղդիոյ մէջ ո՞ր մասին կուսակից էք, ըսաւ : — Ամբոխի կամ անհասի հետ տեղ մըն ալ կուսակցութիւն շնուրիմ, ըսի, բայց զատամար եւ զգացմար տասահարակութեան մասին ակամայ աղնուամբաւսական եմ, որպէսիւ զատարակութեան եւ սիրելիք վարմած համար հարկաւոր եղած մախութիւնը կարդան մը պատին ուրախութիւնը կարծես թէ նաշելով, վարյենին մը ձեռուընենին իրար բերած, պաղատագին դէմով : — Մ Սաքա, ըսաւ, ըսածները անկ՞ո՞ջ է : — Ճաւակ տնի՞ր, բայց : — Երկու հաւատ մը պատին ուրախութիւնը մասին անզելջ առակապետական եմ :

Դաւանութեանս այս վերջին բառերուն վրայ Սոփիայի կարմիրներն երիսը ցատքիովերկրութեանէն ցնցուեցաւ. բայց ներսէն երկրայութիւն մը պատին ուրախութիւնը մեր բնակած մակամանը մէջոցը մեզիք պահանձնութիւն ունենալու մէջ է : — Ճաւակ տնի՞ր, բայց գուք որ հայերէն դիտէք, եւ բնաւորութիւններուն մէջ է հայկական ծանրութիւնն ունիք, մենք մեր վայ կարուեալ վարագութիւն պիտի ունենանք :

անձամբ, — Այդ կարծ նկարագիրը կը վկայէ անոնց ինչ զգեցիսթիւն, եւ ձեր ալ բրանին ինչ սեր ունենալը : Ուրիմի ձեր զաւկը ներաւուն անմեղութիւնը, անոնք սնուցանող կենաստու աւիչը, ու ձեր անդրադարձ սէրը, ու իմ ալ հայրամիրութիւնս ձեզի վկայ ըլլայ դաւանութեանս անկեղծութիւնը : Սոփիա Ժիմին ու զուարթութիւնը երեսը, ներսէն պատճառեալ շարժման մը բուռն կարիօք, յափշտակից գինիին անօթը, եւ ղլուխը ազնըւական յոփրատանօք վեր բանած անզը միտքը տակաւին բանի մը չզաղղելուն արտաքին ցոյցը պատճառեալ չիրնալով, զինւոյն ճաշանի բաժակին մէջ կաթեցունենիւն հետեւ, նախ իմ բաժակս լիցուց, ետքը ամուսնոյն երեսն ի վեր իմաստաւոր հայեցուածք մը եւ ժպիտ մը ձգելով, անոր բառակն ալ լեցունելու ուղեց, այլ անօթին ծայրը բաժակին վրայ ուղած տնզը, աչքը միշտ ամուսնոյն երեսն ըլլալով, գինին բաժակին զուրս սեղանին վրայ հեղուր սկսու :

Ասոր վրայ երկութիւն ալ խնդալը բռնէց : — Բայց դուն երկմտեցար, ըսաւ Ցորակ Սոփիայի ւ Ամենեւէն, պատասխանեց Սոփիու : Ուրիմին ինչո՞ւ չփոթեցար, ըսաւ այըը : Քեզի անիսոննեմութիւնն մը ըրած Ըլլալու կանկածովի կրկնեց Սոփիա. եւ ամեննու ալ ձայներնիս կորած՝ կերակուրինի շարունակիցնի : Մ բգեղէններու սկսած ժամանակին Սոփիա իր հոր մտածութենէն ելլեւով գինիներնիս նորոգեց, եւ լոռութիւնն ալ կտրելով, — Կիկերոն, ըսաւ ինձի, այսօր ասէկ ելլանք նէ, առւն երթանք հանզինք պիտի : Բայց վաղը մնզ ու՞ր պիտի տանիս աւտցունելու վասն զի գրեթէ մնչնք զես Փարիզը տեսած ջննդի Երկուութեալ զաղղիերէն կը հակնակն բիտակրէնին զօրու թեմարը եւ քիչ մըն ալ աշխատած Ըլլալնաւ : Բայց խսելու ոչ վարժութիւնն եւ ոչ դիրութիւն ունենալնու՞ կապուած մնացեր ենք : Առջի օրը իմաւալգէտ կիկերոնի մը պատահեցանք, բայց ան ալ զեռ Փարիզ նոր եկած ըլլալւոն Փարիզը մնդէն աւելի չէր ճանչնար կոր : Ուստի անիս ձգելով, մնր բնակած պահուութիւն ու հանդիսարանին միջոցը մեզիք պահանձնուեցնելով կցանք : Բայց գուք որ հայերէն դիտէք, եւ բնաւորութիւններուն մէջ է հայկական ծանրութիւնն ունիք, մենք մեր վայ կարուեալ վարագութիւն պիտի ունենանք :

Ու՞ս պիտի տանիք մեզ հետզհետէ , ըստք տեսնանք :

— Կարծեալ թէ իրբեւ Հայ, ամենէն առաջ Ալւ-Ծնիկ աւանն երթառու և ձեր թագաւորին , իրմին այցելութիւն ընելու էք :

— Ներեցէք , ըսաւ . Սովիա , զուք Հայոց շեղուին , եւ կը թուի թէ պատմութեանն ալ հմուտ Գաղղիացի մըն էք : Եւ ձեր բարերարոյութիւնն ալ հետերին բնաերաբար խօսելու համարձակութիւն կուտայ : Համարինք թէ , պաշտօնիդ մէջ հայագնուութիւններու դհետ աղքանյութիւնն ալ լորդելով , զուք Հայ երած ըլլայիք : Ուղղի ըսէք , ես կը բերկիքմ : Այս ատենն ալ մեզի այս առաջարկութիւնն ըրած ժամանակնիդ «Ձեր թագաւորին» պիտի ըսէէք , թէ «Ձեր թագաւորին» :

Այս հանճարեղ առաջարկութեանը վրայ՝ Հայուն կնոջ խօսքերուն զմալելով , բներկութենէն եւ խնդացի եւ նայեցայ որ երկութն ալ ուտենին ընդհասելով , մէկ կողմէն ինձի պէս իրենք ալ կը ծիծաղէին , մնկ կողմէն ալ անհամերութեամբ պատասխանիս կսպասէին : Ծոլակ նոյն զուարթութեամբ իր բաժակը պարպելով : — Քաջալերութիւնն իրեկերո՞ն , ըսաւ , թէ որ այս առարկութեան պատասխանն ալ արժանապէս եւ առամարտահօրէն» տալու ըլլաս նէ , ականջի ողերն ալ կուտայ , զիտցած եղիք :

— Թէ որ , ըսի , զուք ալ ես ալ Արեւմտատքի մէկ «Միացեալ» ըստած Հայոցմէ ըլլայինք նէք : » Սովիա , խօսք ընդմիջելով , «Ներեցէք , ըսաւ , խօսքենիդ ընդհասելուս , միացեալ կամ անդատալ բառելը մէկդիք . մնէք ազգին բազմութեանը զաւանակից ենք . ըսէք հիմա ըսէլելիքնիդ : »

— Ուրիմ , ըսի , թէ որ երեքնիս ալ ազգէն մնինած եւ Հոռմայ հեկեցոյն կցողէնայներէն ըլլայինք նէ , «Մեր թագաւորին» կ'ըսէք . թէ որ երեքնիս ալ լուսաւորչական ենք նէ , «Հայոց գաղղիացի թագաւորին» կ'ըսէք :

— Եւ ան ատենն , ըսաւ . Սովիա , խօսքիս վախճանէն չպատելով Հայուն մըն ալ Փարագիք մէջ առաջն մենալիք ցանկալին Սէն-Տընիկ ինկեղեցին չեր ըլլար , ինչն կ'ըսէք :

— Կիկերոն , ըսաւ . Ծոլակ , այսինք որչափ կընար հասարակաց խահատան մը մէջ բարձ-

րացունեկ նէ , օգերն առիք , բայց խեղճ կընիս մի հանուկեցնէք . տեղը մը մը հանուիքի կը հաճիք , վաղոյրէն սկսեալ մինչեւ կշիկները հետ իմանալով : — Տիկնին հանուեցունելու շենք նէ , ըսի , իս ալ հազուկունելու հարկ մը չկայ , որպիշետեւ ես ալ մերկ չեմ : Ես ձեր առաջարկած հանդերձներուն տեղ բաւականասիրութեամբ կը ցանկամ ձեր ձեռուքն բաժակ մը զինի պահանջել , եւ երկու հայ ամուսնոց ձեռքէ բաժակ ընդունիլս ինձի բրկութիւնն եւ սփոփտանք պիտի համարիմ : — Խնչո՞ւ , ըսաւ . Ծոլակ , երեքտեւ ալ բաժակները նորգեկուզ , եւ Սովիայի ու իմ բաժակն ձեռօքը մնի մատուցանելով , մինչեւ հրմայ հայ ամուսիններ տեսած եւ ձեռուընուն ըմպած շունէի՞ք :

— Ո՞ն , այս՝ ըսի , մէկէն աւելի տեսած եւ ձեռուընուն մէկ անզամէ աւելի ըմպած եմ . բայց անոնց նուիրած բաժակներէն այս քայլը ճաշակը չեմ առած բնաւ . վասն զի անոնք ինձի չափ ալ հայ չէին . վասն զի գոռնէ ինձի չափ ալ հայութիւննին ու պատմութիւննին չզիէին : Եւր տիկնոջ խնդիրն անոնք անենեւներուն առարկելիք շունէին , եւ թէ որ մէկն իրենց առարկելու ըլլար նէ . Սամիսնի առեղծուածէն աւելի իրթին եւ անփամանալի հարցմունք մը եղած կը լլար իրենց : — Բայց որչափ որ հայութիւնն անոնք անենեւն առարկելիք շունէին , եւ թէ որ մէկն իրենց առարկելու ըլլար նէ . Սորվիսնեւ , ըսի , խօսքիս առջին կտրեցիք եւ վերջին եղրակացութիւնն ալ իրբեւ հայ ձեզի կ'իյնայ :

— Ու , բարդ կիկերոն , ըսաւ . Սովիա բաժակներն ըմպածու առաջարկութիւնն ընելով , կը վախնամ որ հայութիւննին բնաւ չի գիտոց արկնանց համեմատութեամբ ես ալ հայութիւնն շաս գիտացած ըլլալու ամբարհաւածութեան մէջ ինչամած կը թուիմ ձեղիք :

— Ամենենին , ըսի , անկէ՞ն , այդ ձեր ամբարհաւածութեան կասկածնիդ ինձի տակաւին ձեր պարտաւորութիւնն , երաւունքը կը համարի կոր : Բայց թէ որ այդ պարտաւորութիւնն ու իրաւունքը ամբարհաւածութիւնն ալ անցնէր ու հպարտութեան ալ հասած ըլլար նէ , աւելի կը սիրեմ կնոջ մը գիտանակն մեծաբանութիւնն քան երկիւղածութեամբ եւ համեստութեամբ տղիսանալու ու լսելու :

— Կիկերոն, ըստ Ցոլակ հրճուախան եռանդիամբ, գուշ ալ արդէն կիկերոնութիւնն է եւք եւ փիլիսոփայութեան մտաք, Աս զերջն ընտրութիւններնուղ պատճառները, տարակոյս չունիմ որ գուշ պիտի բացատրէք բայց կաղաքն որ ատիկա կնկան հարցունէք որ տեսնանք ձեզի համամի՞ս է այս մասին ալ :

— Բայց ես փիլիսոփայ չեմ, ըստ եւ ձեր տրինոջն ալ քննութիւն ընելու կարողութիւն չունիմ :

— Ինչ կը լաւ եղիր, ըստ Ցոլակ զլուիք թոթուելով եւ խնդալով, ես ալ կնիկո քննել տալու Սորպօն տանելու չեմ եւ պէտք չունիմ :

— Դուք եղայրաքար կը խօսիք կոր, եւ Սորփիա ալ սիրով եւ ընտելաքար պատասխան կառնէ կոտայք, իմ ալ միակ բերկութիւնն կնոջս ասանկ խօսին է, եւ մենք այս թերկութիւնը քանի մը տարի է որ տիրապէս ճաշակած չունինք: Դուք ամուսնոյն սրտին բանալի՛ դուք եւ թերանը բացիք: Չարունակեցք, կամ կորուս կորուս կորուս կորուս ամուսնոյն սրտին բանալի՛ դուք եւ թերանը ամուսնոյն սրտին է: Թէ որ զաւակն ու ամուսինը չեղողին խօսի նէ, յայտնի է որ ամէն մարդ կանանց վրայ սէր, պատկանուի եւ ակնածութիւն ունենալուն, անոր խօսին ալ որուն ակնանցն համին նէ, որդրին ու մտացը մէջ կը բնշմաւորին: ուստի առանց իմ սեսիս հոգմակալութիւնն ընկնու: ևս կը սեմ, կինը առնը պատզամն է եւ ըստ այսմ կը պարտաւորի իր պատզամախուութիւնը զիանալու եւ կը հաւաստեմ իմ հայասեր քննիչիս, իմ քարի կիկերոնիս եւ իմ խելօփիկ էրկան որ, կանայք որչափ աւելի զիանան, այնչափ աւելի հեղ կը լաւ, վառն զի հեղութիւնն ու մեղմութիւնն իրենց ընութիւնն ըլլալով: որչափ աւելի տեսնան պարտաւորութեանց մնաւութիւնը, այնչափ աւելի ինքզինքնին այն մեծութեանն առջիւն իրենց զգածմամբն ու համոզմամբ կը խոնարհեցունք: Անա՞նկ է, իմաստաւոր, ըստ խօսքը լմացունելով: — Անա՞նկ է, ըստ Ցոլակ անոր ես եւս էն:

— Վա՛, մեղքիս, եւ մեղա՛յ տէր Աստուած, ըստ Սորփիա, ատոր պատասխանն, երկու բաւաւելիք կամ պակաս: օ՞ր կնիկ չզիտեր: Եւ մեզ խնդացունելու համար Հայու կանանց սովորական այն զոյդ բարին վրայ մեր խնդալուն անզպութիւնը սեսնալով, ինք ալ շընկըրաց խնդալու բանել, եւ իրենք թէ շըրթունքը սրբելու համար զենակաւ ծիծաղը ծածկելով: — Կիկերո՞ն, ըստ Հայու կանանց այս զրուցուածները դիբքեռու մէջ զրուած չեն զեռ որ, կարգացած ըլլալիք: Որովհետեւ դուք մեզ չափ այս խօսքերը կը ճաշակէք կոր, պէտք ըլլայ նէ, քանի՞ վկայ կրնաք. իրերել Հայ ըլլալիք հաստատելու համար: Բայց սրովհետեւ ատեն ունինք իրաք ճանչնալու, ատամա Ցոլակին փափաքը լեցունելու փոյթ կը նէ այս զիկեր քուն չի քննար: Արդ, ըստ իմ դասման, գուշ հմտութեամբ մեծաբանող կինը պղիտաթեամբ լող կնոջ՝

մէն անոր համար ընտրելի կը համարիք որ կիս մը զաւակ ունի նէ, առ համարակ իր զաւակներուն եւ երբեմն ալ ամուսնոյն ու ընտանինց հետ խօսի կոր: Որու հետ խօսի նէ, հարկաւոր զախճան մը եւ հարկաւոր օգուտ մը կայ: Այսինքն, զաւակներուն հետ խօսին է, յայտնի է որ անոնց գամափարակութիւնը իրենց իրաց յաջապահութիւնը լինի: իրկանը հետ խօսին է, նախ որովհետու ամէն էրիկ փիլիսոփայ չեն, եւ երրորդ, գրեթէ ատէն էրիկ ժամանակին տանէն դուրս նիւթական իրաց վրայութ կանցունէն, կնոջ խօսած՝ անոնց գիտաքանչ յիշեցունելով եւ կամ չզիտացը զարգապահութով, պարագաներութիւննենուն ազդարարութիւն մըն է: Թէ որ զաւակն ու ամուսինը չեղողին խօսի նէ, յայտնի է որ ամէն մարդ կանանց վրայ սէր, պատկանուի եւ ակնածութիւն ունենալուն, անոր խօսին ալ որուն ակնանցն համին նէ, որդրին ու մտացը մէջ կը բնշմաւորին: ուստի առանց իմ սեսիս հոգմակալութիւնն ընկնու: ևս կը սեմ, կինը առնը պատզամն է եւ ըստ այսմ կը պարտաւորի իր պատզամախուութիւնը զիանալու եւ կը հաւաստեմ իմ հայասեր քննիչիս, իմ քարի կիկերոնիս եւ իմ խելօփիկ էրկան որ, կանայք որչափ աւելի զիանան, այնչափ աւելի հեղ կը լաւ, վառն զի հեղութիւնն ու մեղմութիւնն իրենց ընութիւնն ըլլալով: որչափ աւելի տեսնան պարտաւորութեանց մնաւութիւնը, այնչափ աւելի ինքզինքնին այն մեծութեանն առջիւն իրենց զգածմամբն ու համոզմամբ կը խոնարհեցունք: Անա՞նկ է, իմաստաւոր, ըստ խօսքը լմացունելով: — Անա՞նկ է, ըստ Ցոլակ անոր ես եւս էն:

— Անանկ ըլլալը կամ չըլլալը չըզիտամ, ոսիք, բայց սա զիտեմ որ իմ զգացմանն ու հաւատացածին յար եւ նման բացարարութիւնն է արկնջն ըստներն: եւ թէ որ անկէ առաջ իստիպէիք նէ, զրեթէ բռա առ բռա նոյն բռնը պիտի ըսէի հայերէն աղէկ չզիտալով և հանգերձ :

— Սորփիա՛, ըստ Ցոլակի, ահա սա նիւթին մէջ քաջալաւի վկայութիւնն առիր: Աէն, Տընիք խնդիրն ալ չպարզաբանե՞ս: — Պարզաբանե-

լու մեծ բան մը չկայ, ըստ Սովիթի լրջութեամբ՝ Մեր ընկերին ըստաներ զուն ու ես հասկցանք իմ եղրակացութիւնու ալ որ իր ըստաներուն համեւ անըն, ան ալ ինք հասկցաւ, Ելլանք երթանք, զաւկներս աշուը-նին զուն իս կսպասեն, ես ալ կարօտնալ սկսայ:

Սովիթի այս խօսքին վրայ երայ խահատան ձախքը զմարեցի, եւ զուրս ելանք: Խառտան ժամը տասնին էր իրար զոնալին, ետքը նայցանք որ կեւ օրէն ետև ժամը մէկն է զագեր իրենք նանզ-էլիզէի վրայ հանդիսարանէն ըիչ հետո պահողով մը կը նատին: իրենց բնակարանին թիւնու անուննին ինձի տութիւն որ ետքի ատուն երթամ զիրենք առնեմ Փարիզի մեծ մատնադարանը տասնիմ: Իմ բնակարանու ու անունն հարցունելով իրար իմացան թէ իմ առնէս մատնազարանը, անկէ իրենց տաւնը հազի մէկ հրնգերորդն էր: Ճամբուն երկայնութենէն ինձի խնայելով, ուղեցին որ ևս զիրենք իմ առուն սպասեմ: իրենք ալ երբ կարենան նէ, զան իս առունէն առնեն: Ուստի անձկանք իրար ողջունելով մէկնեցանք:

Ես վայելած բնկերս կցութեանս, լսածներուս եւ տեսածներու վրայ ուրախութենէս թուշելով, առուն հկայ, եւ մտժալով որ այս բարեբասութիւնն ատեն մը պիտի քէ: անցածներուն վրայ մերկութեամբ անրջելուս տեղը, յիշատակագրոյս կարգն այս զէպքը շարադրելու խորհուրդն ըրի եւ ի նոյն նատայ, առջի անդամ զիրենք հետուն տեսուն տեսնալուս հատուածը մինչեւ իրեկուն զրեցի:

Հատուածը լմբնիքս ետեւ՝ երայ ընթիքս ըրի, եւ թէ աշխատութեան խնջութենէն թէ եւ եղրեկուուն ուրախութեան անշափութենէն վրաս թմրութիւն մը զգալով որոշեցի որ կամաց կամաց նանզ-էլիզէն ի վկր երթամ եւ հոն նուազածութեան բաց սրճարաններէն մէկուն մօտ աթոռակ մը առնեմ նստիմ, օրագիրներս կարգամ:

Ժամը ինհին արդէն աթոռակին վրայ էի: Յուլիսին զեղապայծառ գիշերներէն մէկն էր: լուսանը, ջինջ հորիզոնն մը յատակազոյն երկնից մըջակէտն ընթանալով, բոլոր նանզ-էլիզէի ժառանատան ու մինչեւ յաղթական

կամարին ահագին միջոցը կես ցարեկի փոխեր եր: Շամուղ-էլիզէի մէջն ու եղերքը եւ Քրլաս որ լա Բոնցորո հրապարակէն մինչեւ յաղթական կամարն ընթացող ծառափնածիր պողոտային երկու կողմը վառած կազերն, ու Պուա աը Պուեննեի արուեստաչէն ծովակը գացող եկող անմթուելի կառաց զոյդ զոյդ լապտերները, աստեղազարդ երկնից տակ աստեղարդ երկիր մը կը յօրինէին:

Չորս կոզմս վառած լոյսերը վրաս հովանցեալ ծառերուն ստորին սատոց երեսները ցածէն լուսաւորելով, ցերեկն ստուերին մթան մէջը տիսոր երեւեցած տերեւներուն կենզանցայտ կանաչը զիշերին մէջ շղացունելով աչք կը պարարէին: Արահետին մէջ ընթացող կառաց խօշելունը, գլխուս վերեւը զիշերային զեփիւնուն տասանոց ծառոց սօսափիւնը մանական հաճոյից համար հնարուած շարժուն թատերց խոլիներուն ճիչը բովանդակ շանզ-էլիզէի մէջ ծովու ալեաց նման վեր վար զացող եկող քանի մը հարիւր հազար հոգուոր ոտնաձանը, մանկանց զրօսանացն ու զրազանացը համար ուտելիք եւ խաղալիք ծախոզներւն զոյշենը, կախազանաւոր եւ շրջադարձ փայտաձիոց վրայ հեռնող տպացոյ ուրախութեան ձայները, օդին մէջ անտազարձ պայտաքող օրրաններուն մէջի օրիորդաց երկիրախանուն ու զուարձախտոն աղաղակները, սրճարաններուն մէջ անդադար կրկնուած զործիսկան նուաքածութեանց եւ երածչաց երգոց հնչմունքը երկրին եւ ժողովրդեան երջանկութենը կը հռչակէին եւ ամէն վայրկեան ամենուն սրտին մէջ բերկութիւն կը նորոցէին:

Ես ալ որ հոն տեղն ուրիշ բան մը չէի կըբնար ընկել, եթէ ոչ Հայոց եւ Գաղղիացոց տարբեր բաղզերուն կենդանի վկայութիւն մը, առաջիններուն ճակատագիրը սպացած տեղա, չէի կրնար միւսներուն բարերազութեանն ուրախակից չըլլաւ, մանաւանդ անոր համար որ, հոն մատերը զոյնէ Հայ գերդաստան մը կար որ բարեկաստէի էր:

Այս վայրէկնիս, մօտի սրճանոցէն երթասարդ երգիչ մը հրեշտակային ձայնով օձ'կ, գիշեր գեղապայծառ տաղն սկսաւ երգել, որ

այն զետերին յիշասակաւը եղանակն ուրիշ իմաստով Հայոց համար գրած եմ, Եղանակին ուրիշական քաղցրութիւնը նուազաբանան կը պրոդրութեամբ մարդկային փառքը չօրո դին կը տարածէին եւ իմ այն առողջ տառաւընէն մինչեւ այն վայրկեանն զգացած կրած եւ վայելած քարերաստութիւնն կը պարարելին:

Այս բերկրական մտածութեանց մէջ աշուըներ մէքենարար օրագրիս վրայ պատցուցած տեղու յանկարծ երկու կողմէ երկերկու հաստ մանկական թաթիկներ ծովակու ու երեսներս պատելով, իս համբարեցին: Ասիկայ ինձի համար Դաշլիսական նշինսանց մէջ այն զիշեր վրաս անձինք երջանկութեան լրումը թռուցաւ, եւ մանկունքն ալ գատարն Սէրկը կամ Շնորհքները համբարեցի: Աչքս երկու կողմա վերուցի, որ երեսներնին նկատեմ. անոնց չըլունն աշուըներս արագ շարժելով, երկուքն ալ միամբան — Ողջոյն ընդ քեզ կիկերո՞ն, ըսին: Այս բառերը զարմանքը եւ ամրակոյը վերուցին միտքս, երեսներնին նայեցայ որ, Սոփիայի եւ Ծոլակայ բուն կինդանազիրներն ու պանչելի մանրանկարներն ին: Վախտակեցի երկու քայլ պետին, եւ ծովնկութիւնու վրայ առնելով սկսած անյագ անձկութեամբ կրիսնք համբուրել: Աղջիկը, որ երէցն էր, վայրկեան մէ իր չըլունքն իմ չըլունքներէս զպատելով, Դուք Պ. Մ. \*\*\* ըսաւ եւ մենք ընդ խաղ մէկ անզամ ևեդի կիկերոն ըսինք: բայց աս բառն անզամ մըն ալ չպիտի կրկնենք: Մաման մեղի կարգելու: — Ո՞ւր է մաման, ըսի: Երկուքն ալ աշուընին իմ թիկանց կողմէ զարձունելով, ձայներնին եղածին չափ սկսան խնդար: Ետիս նայեցայ որ, երկու ամեւսին զիխուս վերեւ կայսեր, զակներնուն ուրախութեանը վրայ երկանուցին ուրախութեամբ երենք ալ կը խնդային:

Աչուըներնիս իբրար հանդիպած վայրկենին, ձեռուընին ուսոց վրայ գննելով վար ինարհեցան, եւ մայրերնին ինձի հարցուց թէ արդիօք երջանի՞ն էի: — Ուշափ որ մարդկեցն սիրս կրնայ տանիլ, ըսի: — Մայրերնին աւելի կը սիրես թէ զաւակներն, ըսաւ ծոլակ: — Հայրերնին ինչու չեմ հարցուներ, ըսի: — Աս իմ դործ չէ, ըսաւ, եւ առջի հարցաւնքը կրկնեց: — Պատըներուն վրայ մարդ չըկրնար արժանապէս սփառնանալ. բայց

պատպարող ծառն ալ հիացման ենթակայութիւն ընկեղով, մարդս ծտապաշտութեան, կամ որ որոյն է մայրապաշտութեան կը հրապութէ:

— Սուս ես, ըսաւ Սոփիա փոքրիկ ապակ մը իջեցունելով որ հոգեղէն յունչի մը նման եկաւ անցաւ վրայիս, եւ շարունակեց: Ստախուութեանդ վկայ կիցած են խահատան տէրն ու տիրոս հին: — Բայց ես անոնց անանկ խօսք շալալած չեմ երթիք բախ: — Ոչինչ է այդ, ըսաւ, բայց խահատաց շատ խօսքից վրայ է ի խօսքը խօսքը մեղմ բաս սուտիր վրայ է: — Աւզակի անոննին յորջորդելու կը ներբէք ինձի: — Եղրօր պէս, ըսաւ: — Եսա ալ ազէկ, բախ, — Ես կրնամ ապացուցանիլ որ Սոփիան չեմ պաշտեր բաս չեմ բնաւ անոնց: — Բայց չես կրնար ապացուցանիլ որ երեք հոգին կերպածին համար ճինոց գրանդ եւ ոչ տասն եւ հնգ գրանդ հատուցած ես, երբոր մանկանց սպասունեացն ու մեր չորսին համար քանուերկու Գրանդ վճարուեցաւս իրիկու: — Գութ շտա էք կերպ նէ, ես ինչ ընսմ: — Ոչ յերկուունեն աւելի, ըսաւ, եւ ոչ այլանափ ախորժով: — Ըսել է որ, ըսի, ձեզ չեն ճանչեցրի: — Ձեզ ալ մեղմէ չճանչնալուն զամ ըսաւ, յիշենին ալ հազիր վճարուած տասն եւ հինգ գրանդին համար է: — Բայց ես ձեզ ըք որ հինչ գրանդ վճարեցի: — Զըսի՞ր որ, ըսաւ, հնինց գրանդով կերենիս ալ կը կշապունեմ: — Բան մը լիկայ, ըսի, ուրախութեան արտորնոք զրոն չեմ արթասանած: — Խոնչ է այդ ուրախութիւնն որ զրոները ձեղի մոռուունել կուտայ կոր, ըսաւ ծոլակ քովս աթոռակ մը առնելով, եւ մէկ հատ ալ Սոփիայի մատուցանելով: — Ուրախութեանս մէին, ըսի, ինքնին կը հասկցուի որ հրեշտակի մը նման բաղցը եւ գեղեցիկ Հայունի մը անթթութենէն միշած տեղը ես անոր օգնութեան պիտի հասնէի. ես հոն աեղը հացի փոխուելու զորութիւն ունենայի: Պրամնթէու ըլլայի նէ, զրօները չէ, ինքիցինքս ալ կը մոռնայի...» — Կիկերոն բանաստեղծ է, ըսաւ Սոփիա: Խօսքս կտրելով: — Առաջինն ըսիր ըսաւ ծոլակ, երկրորդը մօրն է: — Երկրորդ ուրախութիւնս ալ ան է որ, ըսի, ես հայերէնի վարժութեան պէտք ունիր...» — Ասոր ալ խահատան աէրն ու տիրուներն վկայ են, ըսաւ, Սոփիա: — Երտակը

անոնց բան մը ըստ չեմ, բայց իմ պէտքս ես զիսնալով, առջիս ելած երկու Հայը, անօթութեան առթիւ, քիչով ծակ մը մտցունելու և քանի մը ժամ խօսակցելու համար, հարկաւ գրոնկը կը մոռցուին :

Վերջին բառ գեռ չարտասանած, անդիի քովերնուս սրճանոցին յանկարծ կանացի ձայն մը սկսաւ աղաւիի նման մնչել նոյն և ե՛կ, ոչիւր զեղապայծառ նուռազը, եւ ամենս ալ լուս թեամբ ականջ դրինք ձայնին. երգը լինանակնեւն Սովիս հառուցիւրվ՝ ի՞նչ բարեբախս երկիր, եւ ի՞նչ երգանիկ ազգ, եւ ի՞նչ բարեբաստութիւն. Սա եղանակին մէկ նշոյլը մէկը մեր ազգին մէջ նշողել տարի — ի՞նչ կարգելու ձեզ առ սպանան աղդին մատուցանեւն, լու — Ո՞հ, ըստա, ազգն երաժտութիւն չունի. Ներգանակութեան զիտութիւնը մէկդիր, եղանակագրութեան արո ենան անցամ իրենց անձանաթէ : Եւստ ցաւ ալի բան ըսի. վասն զի երաժտութեան անձանօթ ազգ մը քաղաքակրթութեան անմասն կը համարի : Այս խօսքը Առփիայի հայրենասիրական զգացմունքը կծանենիվ, — Բոլորովին անմասն չէ, ըստա. երաժշտութիւն եւ եղանակագրութիւն մէշերնիս մտած է, եւ մինչեւ հրմա ալ եկեղեցական երգոց տպագրութիւններուն մէջ խաղերը պահուած են. բայց թշուառարար նշանակութիւնները կորուած ըլլալուն. որչափ երկիր, որչափ եկեղեցի եւ որչափ ալ զգիր, այնչափ ալ պէսպիսութիւն կայ եղանակաց մէջ : Եւ որովհենեւ ամէն մարդ ի լոյս կը սորվի աւանդութեամբ, ամէն մարդ ալ կը պընդէ որ իր երգած Ծնորհալիին երաժշտութեան համեմատ է, եւ Ծնորհալիինը սա է բաելու պատառյը ննովքայ նման աշխարհիս երեսէն վերցած է :

Սովիս, տեսնակով որ չքմեղութեան համար հայթայթած պատրուակն ինքնին խիստ քննարանութեան կերպայ կոր, խօսքը խափանելու համար, — Դուռօք ի՞նչ զգացում ունիք, ըստա, երաժշտութեան Այս չնաշխարհիկ եղա-

նտկները մեզի ըրած ազգեցութիւնը կընեն ձեր սրտին ալ : — Ոիրած մը որչափ զգայուն է նէ, ըսի հարկաւ երաժշտութեան այնչափ ընտել եւ սիրատարի կըլլայ : Երաժշտութեան ձայնն ինծի միշտ իմանաւ, ւոյն բարբառն պէս զալուն, կիրթ ձայնի մը նուազելը լսած ատինն անդէս մտու մը անդին չեմ կրնար երթալ :

— Գեղարուեսալից միւս մասանցն ալ այնչափ սիրահա՞օք եք, ըստա. ճարտարի նկար մը կամ սնդրի մը երաժշտութեան չափ չեզի կը ներգրծէ : — Արտեսաին զարմանքը վայրկան մը միտքս կապչեցունէ, ընի, երգոր հարթ մակարդակի մը վրայ լուսոյ եւ ստուերի խորութեան եւ բարձրութեան խկութիւնը կը տեսնամ պատրանոց մէջ, եւ անուռնչ քարին վրայ կատարեալ տիպ եւ նմանութիւն քանդակած կը տեսնամ, բայց Տանձին եւ Պէտրիկէլի պատկերին եւ Սպարդակոսի ու Լայորկոնի արձաններուն պէս չատ պատկեր եւ արձան չկայ որ ճամբառաւ վրայ ոտուըներս կապէ, ժամերով նկատելու ստրպէ աշուըներս : Ընդհակառակն, օրերով չեմ կընար բաժնութիւն մարդկային ձայնին հայշագործութենէն վասն զի երաժշտութեան գործը սրտին հետ է եւ իրմանալոյն կողմը կառաջնորդէ, եւ անդապար եւ մշտնդինաբար կերթաս Միաներուն գործն աշքին հետ ըլլալով, ամէն բան եւ իրմանալոյն երեւակայական տեսիլն անգամ երբեմ կը մարմարունէ, աշքը կը կշառցունէ, եւ երեւակայութեան անդամ տեղի չըտալով, շուտով յագուրդ կուտայ մտքին . հոն զարձալ տեսական մասը արուեստին զարմացումն է ինծի համար : Ուստի ես ալ բնականաբար անոնց հետամուտ չըլլալէս ետեւ, շուտով ալ կը ձանձրանամ :

Խ. 9. ՄԻԱՍԱՔԵԱՆ

(Վերջը միւս անգամ)